

ՊԱՏՄԱ-ԲՈՆՍՈՒՐԾԿԵՐ**ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ**

Դ Ա Ռ Ա Խ Ա Յ Ա Հ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Իր բովանդակ կորովը և ջանքերը կեզ-
բանացուցած այդ մէկ սեհուուն, փորձանա-
ւոր և միաժամանակ հրապուրիչ նպատակի
իրագործման, սարսուուի զգացումով կը
դիտենք իր արժատական քալիերէն ումանք,
որոնք արիւններութեամբ և ոճիրներով կը
սկսին, կամ կը վերջանան թագուուրը
շատամանեցաւ թափիլու նոյնիսկ իր հա-
րազատներուն արիւնը, երբ այդ զահի
ամրապնդման համար շաղախ համարեց։

Արշակունեաց տաճմի վարկին պահպան-
ման և միշտ ի պատուի մեռլուն հանգէալ
զերգզայն նախանձախնդրութիւն մը իր
նկարագրի յամառ մէկ յատկանիչը մնաց։
Անէ արտայայտութիւն, որ կը միտէր
սուսեր ձգել այդ նույնագործուած վար-
կին, Արշակի զայրոյթը զրգուց։ Նոյնիսկ
եթէ Յուլիանոս կայսրն էր արտայայտուողը։

Եթէ ան ձախողեցաւ իր մեծ նպատա-
կին մէջ, կրնանք ըսել թէ ի մասնաւորի
Հայաստանէն գուրս տեղի ունեցած զէպք
մը իր առջև փակեց յաջողութեան զուուը։
Եւ այդ զէպքին էր Յուլիանոսի հոկայ ար-
շաւանքին յանկարծական խորտակուիլը։
Որ իր յաջորդին պարտազրեց անվասունակ
զաշնագիր մը։ Համեմական արժանապատ-
շութիւնը մրտաց։

Ժամանակակից օտարազգի պատմիչներ
կրնան աւազել կայսրութեան հակուն նեա-
ւուած այդ աննախընթաց արտաը։ Բայց
անոնց ափսոսանքը հազիւ թէ հաւատարէր
այն յառահատ կոկծալի զայրոյթին, որ
հայ պատմիչներ պիտի ըլլար, եթէ այդ-
պիսին, զիտող և զատող միտք մը։ ապ-
րած ըլլար այդ առեն։

Ի՞նչ կրնար պատահիլ եթէ Յուլիանոս

Հախջախիւր Շապուհի զօրութիւնը։ Այդ
հետաքրքրական խորհրդուածութեանց կծիկը
կրնայ քակել։ Բայց մենք չենք յամենար։
Երազութիւն է որ՝ Հայաստանի և Արշակի
համար ազէտի շարաբառատիկ թմրուկները՝
Տիգրիսի ափին սկսան իրենց եղեանագու-
շակ դրսունը։

Արշակի քրիստոնէութիւնը շատ աւելի
հանգութելի բնոյթ ունի, քան թէ իր հօր
Տիրան թագուուրին։ Երեն ոչ համակիր
պատմիչն իսկ։ Փառուոսու, կը վկայէ թէ իր
թագուուրութեան սառչին ատաջին ատրիներուն
բարի քրիստոնէայ մըն էր Արշակ։ մինչեւ
որ ներսէս կաթողիկոսի հետ բախում ու-
նեցաւ։

Արշակ սոկայն, Ներսէսի արժանիքը
գիտցաւ, և երբ։ Փառանձեմի հետ իր ա-
մասնութեան խորուգ, երկուքին ճամբա-
ները բաժնուեցան։ Արշակին հակառակու-
թիւնը ներսէսին հանգէալ բնաւ չօւնեցաւ
այն վայրագ չեշաբ, որ Տիրանի թշնամու-
թիւնը բնորոշեց Յուսուկ կաթողիկոսի հան-
գէալ։ Տիրան Յուսուկը ծհծել առաջ սպա-
նեց։ Արշակ նեղը մնալուն, կլինց իր
հպարտութիւնը, և Ներսէսի օժանդակու-
թիւնը ազէրսեց։

Նախարարներու հետ իր երկարատե և
անօպորմ պայքարը, սոկայն, մէկէ աւելի
շնայտահասուած հետեան քնիր պիտի ունե-
նար։ Յիշենք մինակ մէկը, որ զան հեզ-
նանք։ Արշակի ծրագրածին, ազէկալածին
և երազածին ճիշգ հակառակը պիտի ըլլար։

Առաւելապէս Արշակի հալածանքին
արդիւնք կրնանք համարել այն զաղա-
փարը, որ զանզագօրէն ծաւալիցաւ հայ
աւագանիին մէջ։ թէ հախարարական Հա-

համար այլես ժամանակավրէպ տրքայական հարստութիւն մըն է Արշակունեաց տունմը, և որքան ատեն որ Ասսանեանները չարւենակին գրաւել Պարսկաստանի գահը, ու Ասսանեան-Արշակունի անկամբջելի թշնամութիւնը կայ ու կը մնայ, Հայաստան նեղութիւններէ բնա՛ւ պիտի չազատի:

Այս գաղափարը այնքա՞ն պիտի գրաւէր — կամ վարակէր — հայ իշխաններու մտքերը, որ Արշակէն վաթուուն տարի վերջ, հայ մեծամեծներ, ըստ Խորենացիի, ամենայն նախարարացն, ըստ Դավար Փարագեցիի, բօվանդակ աւագանի աւշարհին, զիմում կը Կատարեն Սասանեան վուամ թագաւորին, և կ'ըսեն թէ այլես Արշակունի թագաւորը չեն ուզեր, այլ կ'ուզեն կառավարուիլ պարօիկ մարզպանով:

Արշակ հայրենատէր թագաւոր մը եղաւ: Գոնէ իր մատառորապէս երեսուն տարի տեղով իշխանութեան միջոցին, Հայաստանի ժողովաւորզը այդ համոզումը զոյացուց իր մասին:

Փաւստոսի լիշատակութիւնը, Արշակի Շապուհին գէմ վարած բազմաթիւ պատերազմերուն, որոնք, ըստ պատմէչի, 34 տարի կը տեսն, և որոնց մէջ մի՛շտ յաղթական է հայ թագաւորը, կրնայ վկայել Արշակի հայրենասիրութեան:

Բայց Փաւստոսի երկու ուրիշ վկայութիւնը աւելի պերճախօս է:

Առաջինը, յուզիչ աւանդավէպ մըն է, անհաւատալի: Բայց հայրենասիրական զգացումը պատկերացնող աւելի զողորիկ հէքեաթ հազիւ թէ կարելի ըլլայ զտնել սեէ ազգի գրականութեան մէջ:

Կարգալուգ, կը զարմանաս թէ ինչո՞ւ մինչեւ այսօր հայ բանասեղ մը կամ գրագէտ մը զեղարուեստական մշակումով չէ յաւերթացուցուծ այս անգտանելիքոհարը:

Զորբորդ գարու երկրորդ կէսին, արգեօք ո՞ր անձանօթ գուսանին կամ վիպասանին միտքը ծնունդ տուաւ այս պատմութեան: Եթէ ոչ, շատ մը հէքեաթներու նման, ժողովուրդը ինքը, իր մտքի խորհրդաւոր գործունէութեամբ կերտեց այդ թերես ալ կ'երգէին, յուզումով և հպարտութեամբ, նոյնիսկ հաւատալով ատոր որպէս կատարուած իրողութիւն, և իրենց քաջարի թագաւորի վերջին հերոսական ժեստը իր անարդ ոսոխին դէմ:

Հայ ժողովուրդի մեծամասնութեան անձանօթ է այս աւանդավէպը, որ իրաւամբ պէտք էր զանար հայ մանկաւոյն սիրական հէքեաթներուն ամենէն աւելի սրտի մօտիկը:

Զայն կրկնելու համար մեր հոս տալիք տողերը երբեք ք մսխում չենք համարեր:

Երբ Արշակ թագաւոր Շապուհի մօտ գնաց, այս վերջինը լաւ տրամադրուած էր դէպի հայ արքան, և եթէ վսուահ ըլլար թէ Արշակ անկեղծ է իրեն հանգէպ, սիրով անոր հետ խաղաղութեան զաշն պիտի կապէր և զայն ետ զրկեր Հայաստան:

Բայց ի՞նչպէս կրնար իմանալ թէ Արշակ իրապէս ի՞նչ կը մտածէր իր մասին:

Աւստի Շապուհ թագաւոր կանչեց իր բախտագուշակներուն և աստղ արաշչներուն, որոնք գաղանագէտ կարողութեամբ ուրիշներու մտքին մէջ պահուած զուշակելու միջոցները զիտեն, ու անոնց ըսաւ: Հայոց Արշակ թագաւորը ահա 30 տարի է որ ինձի դէմ պատերազմ կը մզէ, և մենք ոչ մէկ տարի չկրցանք յաղթել անոր: Հիմա ինք իր սուքովը մեզի եկած է: Բայց եթէ զիտենամ թէ ասկէ փերջ ինձի հետ հաշտկապրի, հնագանդութեան անկեղծ ուխտով, ես զինք մեծ պատիւներով իր հայրենիքը ետ կը զրկեմ»:

ԱՄԷ զի օր մը ժամանակ տուր, վաղը կը պատասխանենք», ըսին աստղահմայները:

Յաջորդ օրը Շապուհին յայտնեցին: «Տէր Արքայ, ըրէ՝ ինչ որ կ'ըսենք: Մարդ զրկէ հայոց աշխարհը: Այնտեղէն բերել տուր երկու բիռ հող, և աման մը ջուր: Երբ բերեն, քու ընդունելութեան սրահին յատակի կէսին՝ Հայաստանէն եկած հողը սփռել տուր, միւս կէսը ձգէ պարսկական հող: Յետոյ ներս կանչէ Արշակ թագաւորը, և անոր թեր մտած, նախ քալէ սրահի այն մասին ուր պարսկական հող է, և անոր հարցումները ըրէ: Ապա տար այն մասը ուր հայկական հող է, և նայէ թէ հոն ի՞նչ կը խօսի: Այդ ատեն կը զիտենա թէ երբ զինք Հայաստան զրկես, հաւատարիմ կը մնա՞յ քեզի հետ կնքած զաշինքին: Արովհեան եթէ հայկական հողի վրայ խիստ լեզուով խօսի, զիտցի՛ր, որ հայոց աշխարհը հասնելուն պէս, նոյն լեզուն պիտի զործածէ, նոյն պատերազմը սկսի քեզի դէմ, նոյն թշնամութիւնը շարունակէ»:

Հայաստանէն հող ու ջուր բերուեցաւ: Արակը պատրաստ էր: Շապուհ Արշակի թեր մտած, պարսկական հողի վրայ կը քալէր:

Անըշա'կ, թագաւոր հայոց, դուն ինչ չո՞ւ ինձի թշնամի եղար: Ես քեզ զաւակի մը պէս սիրեցի, ուզեցի քեզի աղջիկս տալ, իսկ դուն ինձի զէմ ելար:

Արշակ, «Ավանո, ես մեղանչեցի քեզի զէմ, ես յանցաւոր եմ: Ինչպէս կ'ուզես այդպէս վարուիր համու, եթէ կ'ուզես սպանէ, որովհետեւ ես, քու ծառադ, շատ յանցաւոր եմ քու առաջ»:

Շապուհ շարունակելով քալել, Արշակը բերաւ սրահի այն մասին ուր հայկական հող է: Հայ արքան յանկարծ բարձրացուց իր գլուխը հապարտութեամբ, և մեծ ընդ-վրզումով պոսաց Շապուհի երեսին: «Հեռո՞ւ ինձմէ, չարագործ ծառայ, որ եկեր ես քու տէրերուն վրայ տէր գարձած ես: Չեմ ներեր քեզի և որդիներուց իմ նախնիքներուն վրէժը: Դուք ծառաներզ այսօր, ձեր տէրերուն՝ մեր զահը յափշտակած էք, այդ ես թոյլ չեմ տար, մինչեւ որ գարձաւ մենք մեր տեղը գրաւենք: Կորի՛ր»:

Շապուհ քանի մը անզամենի կրկնեց այս: Պարսկական հողի վրայ, Արշակ դուզանար պաղտառագին ազերսով: Հայկական հողը ստք զնիւլուն, զայրացած տոխէծ, բաշերը ցնցելով, և աշքերը բոցկւուն:

Երեկոյեան ճաշկերոյթ: Աեղանի զլուխը, պատույ տեղին, Շապուհը բազմեցաւ, երկու կողմը կարգով իր պալատականները: Իսկ Արշակին համար, բոլորէն վար, նըստելու տեղ, ուր սակայն գետնի վրայ հայկական հող սփռած էին:

Ամէնքը գրաւեցին իրենց տեղերը: Յետոյ Արշակը ներս բերին և առաջնորդեցին իր աթոռը: Առքերը հայ հողին կօխնելուն, Արշակ վեր ցատկեց, և բարկաճայթ բառերը Շապուհին ուզզելով զոսաց: Անը այդ տեղէն, որ ես նախիմ: Մեր Արշակունիներուն կը պատկանի: այդ տեղը: Ե՛ւ եթէ ոչ, իմ աշխարհը զառնալուս, վրէմ ինզիր պիտի ըլլամք քեզմէ»:

Այդքան բարձրաստիճան վկաներու առջև, Շապուհի անձին եղած այս նախատինքը կարելի չէր կլլել: Արշակ չզթոյի զարնուեցաւ, և Շապուհ հրամայեց զայն բանատարկել իսուժաստանի մէջ գտնուող

Անյուշ բերդը, ուր մեաց մինչեւ իր մահը⁽³¹⁾:

Անը՝ սիրուն աւանդավիճակը: Պապ թագաւորի օրով հայեր և պարսիկներ կը պատերազմին: Երբ հայ զօրքերը թշնամին վրայ կը յարձակէին, եսանդազին կը պուսային: «Թաջ Արշակի համար: Խոկ ամէն անզամ որ պարսիկ մը կը սպանէին: կը գոչէին: Անըշակ թագաւորին մատաղ և զիրո⁽³²⁾:

Եւ այժմ հանգիպինք պահ մը Անյուշ բերդը, ուր բանտարկուողի անունը լիչել մահացու յանցանք էր պարսից թագաւորի աչքին:

Մէնք կ'ընկերանանք նախկին Մարդկաթաստամատ իշխանին: Իր թագաւորին հանդէպ սիրոյ և հաւատարկութեամ աւելի յուզիչ օրինակ մը հազիւ թէ տար մէկը, քան ինչ որ ըրաւ Քրաստամատ:

Ան Տիրան և Արշակ թագաւորներու օրով Անգեղան գաւառի բերդերուն վերակացուն էր, ինչպէս նաև տեսուչը Անգեղ բերդի և Ծովաց գաւառի Բնարեզ բերդի մէջ պահուած արքունի գանձերուն:

Քրաստամատն ալ Պարսկաստան տարուած էր: Շապուհի քուշաններու զիմ մզած պատերազմին մասնակցելուն, այնքան քաջութիւն ցոյց տուաւ որ Շապուհ, ի վարձատրութիւն, խոստացաւ կատարել հայ իշխանի խնդիրքը: Քրաստամատ, աշներկիւզ, ուզեց մէկ չնորհք միայն: Արիրեն թոյլ տրուի մէկ օրուայ համար Անյուշ բերդը երթալու և իր Արշակ թագաւորը զուարձացնելու:

Շապուհ խոժոսնեցաւ, որ այս անզեներ մարդը համարձակած էր անյիշելիին լիշտակութիւնը ընկը: Բայց տեղի տուաւ:

Քրաստամատ, արքունական հրովարտակը գրավանը, եկու Անյուշ բերդը: Արշակին չզթաները քակեց, զայն լուսց, արքայավայէլ պատմուճան հազցուց: Անզան շտկել տուաւ: Խորտիկներ, զինի, նուազարան:

Ան տեսաւ անկիւն մը, իրեն պէս, արքային հաւատարիմ վասակ Մամբիկոնեանի մորթը յարդով լեցուած: Մխիթարեցի իր տէրը: Բայց շարունակեց ուրախութիւնը:

(31) Փաւառոս, Դ, 14:

(32) Փաւառոս, Ե, 5:

Երջանիկ ժամ մը, որ չուսով անվերադարձ պիտի կորչէր յաւիսեան:

Աղանդերի պահուն, Արշակ աւազեց իր բախտը, և ձեռքին բռնած դանակը, որով պատուզ պիտի կորչէր, խրեց սրտին և վայրկինապէս մահացաւ: Դրաստամատ քաշեց հանեց դանակը Արշակի մարմնէն և զարկաւ այդ իր կրծքին, դիտապատ իշխալով իր տիրոջ քովիկը⁽³²⁾:

Դաստկան ողբերգութեան մը վախճանը միթէ աւելի⁽³³⁾ որտաշարժ է:

Գ Լ Ո Ւ Խ Թ.

ՎԱՂԷՍ ԿԱՅՄՐ

•

1. ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅՈՒՍԱՀԱՏ ՊԱՅՔԱՐԾ

Եթէ Մերուժան Արծրունիի և Վահան Մամիկոնեանի առնձարձակ զործունէութիւնը չուսրումի մատներ էին Բիւզանդական Կուսակցութեան իշխանները, և զանոնք մզած ինքնապաշտպանութեան զրիէն խուճապային քայլիր առնելու, Արշակ թագաւորի և Վասուկ Մամիկոննեանի արգելուփակումը երդմանզ անց Շապուհի կողմէ, այլիս ամէն տատամում վանեց իրենց մաքէն: Կարծես անոնք այս մէկ հարուածին կը սպասէին զիրենք լիովին սթափեցնելու:

Փառանձեմ թագուհին, Ներսէս կաթողիկոս և Տուշեղ Մամիկոնեան, անզրանիկ որդին գժբախտ սպարտպիտ Վասուկ Մամիկոնեանի, որ մերժելով հօրը հետ Պարակաստան երթալու՝ փախուստ տուած էր, այժմ ասպարէզ իջան կարական ծրագրով մը:

Ողբերգական այս ժամուն, սքանչացումով կը գիտենք Արևեաց լեռնաշխարհի քաջալիր գեղեցկուհին, Փառանձեմ, ուրուն մրափող խիզախութիւնը կ'արթնեայ, կ'ըմպէ զանութեան բաժակը ցմբուր, ո՞չ թէ անձնառուր ըլլալու, ո՞չ թէ սրտարեկ անսալու Շապուհի չարամիտ հրամանին թէ՝ բարձրաստիճան հայ արկիններ իրենց ա-

մուսիններուն հետ Պարսկաստան պէտք է երթան(1), այլ ամրապնդելու իր կորովը և կոռու նետուելու անյօդզող հաստատակամութեամբ:

Արշակունեաց սեփականութիւն Այրարատ գաւառէն, և ուրիշ արքունի կալուածներէն, ինչպէս նաև թագաւորի Կամսարականներէն գրաւած Շիրակէն և Արշարունեաց հողերէն, տասնմէկ հազար ընտիր գինուարներու զլուխը անցած, և իր մօս գտնուազ Արշակունի գանձերը հետը, Փառանձեմ թագունին մտաւ հաջակաւոր Արտագերս հոկայ և ամրապարիսապ ամրոցը, ուր պիտի դիմազգրէին Շապուհին, եթէ այս վերջինը բանակ զրկէր պաշարելու անտոնիկ բերգաքաղաքը⁽²⁾:

Այս կազմուած ծրագրի առաջին մասն էր երկրորդ մասը: Ներսէս կաթողիկոս, Մուշեղ Մամիկոնեան, Ամբատ Բագրատունի, և միւս առաջնորդները անյատազ պատուիրակութիւն զրկեցին Վաղէս կայսեր, ստիլով արար խոզրելու, որ, եթէ անմիջապէս զինուարական օգնութիւն տաւ լու չօժարի խոկ, զոնէ Պապ արքայորդին Հայաստան զրկէ: որպէսզի Արշակունի թափուր զանը տէր մը ունենալու: Արշակի ողբերգութիւնը յուսաւքած էր ժողովուրզը: Դարերէ ի վեր Արշակունի թագաւորով կառավարուազ ազգը, առանց այդ պահնձալի տահմէն արքայ մը անուելու իր զլուխին, կորսուած կը համարէր ինքզինքը: Հայերու զիմագրական ոզին բարձրացնելու սիրոն Վաղէս պէտք էր զրկեր Պապը Հայաստան:

Միաժամանակ, պարսիկ բանակը հեռացած էր, ձգելով փոքրիկ ուժ մը Ալանուազան անունով մէկու մը Տրամանատարութիւնն տակ: Մուշեղ, հօրը յաջորդած որպէս սպարապիտ, իր ունեցած զօրքով յարձակեցաւ Ալանուազանի վրայ և Հայաստանէն վարեց⁽³⁾:

Այս զէպքերուն ճիշդ տարեթիւը որոշչել գծուար է: Հաւանարար, անոնք աեզի ունեցան 366 և 368 թուականներու միջին:

ՀՐԱՄԱՆ Ք. ԱՐՄԵՆ
Շ-Շ-Շ-Ա-Բ-Լ (20)

(1) Խորենացի, գ. 35:

(2) Ammianus, XXVII, 12. 5.

(3) Խորենացի, գ. 35: